

### ԹՈՒՂԹ ՍԻՐՈՅ ԱՌ ՆԻԿՈՄԻԴԱՑԻՍ

(ԵՐԵՄԻԱ ԶԷԼԷՊԻ ԲԷՕՄԻԻՐՃԵԱՆԻ)

Սրզ գեղապար ըզմիւր լցեալ,  
Առ կարօտեալսց սիրանիւտեալ,  
Սակս որ զնոյն յամբ զքեալ,  
Յանկարծ փութով եւս ոչ սեւեալ:

Բոտեմ առ ձեզ իմ սիրեցեալք  
Դիմ ունկ բանիս գերազարդեալք,  
Իբրեւ զերազ գանձ զձեզ սեւեալ,  
Յարժամ գարբեայ ինձէն ափեւալ:

Էջ զիրս սիրով դարձեալ ողջոյն,  
Փափաքանօք եւ բաղձազոյն,  
Որ էք օրհնեալք ի Բարձրելոյն,  
Եւ պահպանեալ նորին յաջոյն:

Մերձաւոր էք դուք Ասուածայ,  
Պանէկ զպատուէրն նորին նորայ,  
Սիրէք զվիմեանս անկեղծ սիրայ,  
Եւ Ասուած մերձ սիրով բոս գրայ:

Ի սկզբանէն թէ չէր ծանօթ,  
Քաղաքն ձեր յԱսուած նողւով,  
Բայց շնորհմ սրբոց վկայեցոց  
Զարդարեցին սուրբ հաւատով:

Այլ եւ յաւուրս Կասանդինեայ՝  
Քաղաւորին իննակալայ,  
Մայրաքաղաք Նիկովիդեայ  
Մեծ անուանէր եւ գերակայ:

Սուղ ինչ ունիմ թէպէտ զիսէք,  
Զճնորհս քաղաքիդ յոր բնակէք,  
. . . . .  
. . . . .

Նախ թէ զձովու սկիզբն առես,  
Այդի յառաջ սեւեալ թրիին,  
Վարին ի ծով բարձեալ զբարին,  
Եւ աշխարհի ընծայ սանին:

Եւ թէ ծովու սրբս զրնին,  
Նիկովիդեայ էզ պատճառին,  
Որ մեծամեծ ծովու բարին  
Պարզեւ 'ւ ընծայ յայր դազարին:

Տես զի եւ զլուխ արեւելեան,  
Վերջ է եւ ոսկ արեւմեան,  
Բանալի է Բիւզանդիայ,  
Որ իջեւան զդա արարան:

Թէպէտ մեղք մեր արեւեցին,  
Եկեղեցիքն կործանեցան,  
Գմբէթաւն սանաթ փառաց  
Յանօրինաց սապալեցան:

Տես զսխրալի նիստ քաղաքին,  
Կարծեմ առել թէ անմահան,  
Բազմեալ յարու իբր ըզգժխոյ,  
Դաւաք ընդ ծովոյն ի սպաս իւր կան:

Յաջմէ 'ւ անեակ հիւսիս կողման,  
Իբր զնախարար լեռնին կանգնեալ,  
Դիսէ 'նդ հարու ի դաւաւկան,  
Ծառայապէս պաշտօնն առեալ:

Ինքն նստեայ ի բլուր վերնայ,  
Նրման կայսեր թագն ի գլխոյ,  
Որպէս պրսակ քանդակեալ զայ,  
Բուրասանօք վարսքն զեղոյ:

Իսկ ի ստորան առ ի վայր լեալ,  
Իբր զբրապան զգեստուն սփռեալ,  
Յաջ եւ յանեակ զքեւս սարածեալ,  
Մոզուն վերայ հովանացեալ:

Նիկովիդիա քաղաքն պերն  
Ի նախ գահոյս կայ ի բազմեալ,  
Սաղարարսիս կանաչացեալ,  
Պարէզ դաւոսօք զուարմացեալ:

Նիկովիդիա, ընդ այս խնդա՛,  
Մարտիրոսց զի մայր ես լեալ,  
Սուրբ ուխտեաց գանձանուն լեալ,  
Եւ սրբութեանդ պաշտօնն զեալ:

Թէպէտ մեղք իմ որ բազմանան,  
Որբարթինք քո խաբանեցան,  
Ժամանակ զայ եւ անցանի,  
Գեր քան զառաջ մեծարական:

Նիկովիդիա, դու մի՛ սքսմիր,  
Զի կայ նոյն վառաւոր յարգեալ,  
Ունիս որդիք թէպէտ սակաւ,  
Քան ըզբազումս յաւ կոչեցեալ:

Սեր է Ասուած 'ւ անուն նորին,  
Զնոյն ետ պատուէր ի սուրբ մատան,  
Իմ առակերտք յայն ծանիցիք,  
Զի սիրիցէք դուք զվիմեանս:

Քո որդիք են սիրով 'նդ միմեանս,  
Խոնարհութեամբ խոնեմական,  
Եկեղեցիդ նրմանաւոր  
Սուրբ Սողիմին եւ Յարութեան:

Մոզն առաջի քո ծածանէ  
Քաղցրիկ օղով ծիծաղական,  
Գեւեք ի ժոտոյ քո ընթացեալ,  
Արբուցանեն ըզբուրտասան:

Որպէս զրուխ պրսակաւոր,  
Կարմիր քաղով հարսի նրման,  
Գիւղք եւ աւանք Եւրոպ ըզքեւ կան,  
Քեզ հարանածուք եւ խնամական:

Խնդա՛ քաղաք Նիկովիդիա,  
Ուրախութիւն քեզ հասեալ կան,  
Նրբան բարեաց մեծ երեւայ,  
Զի արժանի ես պերճութեան:

Գեղ քո անճառ զձեզ յայս մղեալ,  
Ի սէր ձերում մեկ սարկացեալ,  
Երզ զովեսի քեզ յարմարեալ,  
Ի սկար մաց 'ւ անձնէ յեսնեալ:

Կարօտ մնացի մեծ բժրակին՝  
Պանդալէտոն սուրբ վկային,  
Մեղքն ի վիզրն Տեր Աստաւրին,  
Որ մեծ երէզ է քաղաքին:

Եւ այս բնակչաց սուրբ քաղաքիդ՝  
Լիցի ընծայ եւ արմաղան,  
Երեմիաս ձեր սիրական  
Գրեցի ձԱՌ(\*) հայոց թվական:

(Մատենադարան Երուսաղէմի, 2եռ. Թիւ 1059)

(\*) 100 + 1 + 1000 = 1101 (= 1652):